

5043

29 JUL 2009

171
R-49

ՏՐ. ԼՈՒԻՋ ԱԼՊԵՐԹ ՊԷՆԲՍ



ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

DR. LOUIS ALBERT BANKS



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Յ. ԱԼՈՋԵԱՆ

(ՈՐՁՄԵՐԻ)



ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Վ. Է. Պ. ԶԱՐԳԱՐԵԱՆ ԵՂԱՍԻՔ




Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. Թ. ԱՍՍՏՈՒՐԵԱՆ

1909

171
R-49



Faint handwritten text, possibly bleed-through from the reverse side of the page.

IN MEMORIAM

EDWARD GEORGE NEWNHAM

Who entered into rest at Bardizag

Oct. 6. 1907

Handwritten notes and signatures, including the name "Wm. H. ...".



Handwritten signature or initials.

10 4 MAR 2013

5093

ԵՐԿՈՒ ԻՕՍՔ



Ամերիկացի նահապետ մասեմագիր՝ Dr, Louis Albert Banksի « Երիտասարդ » անուն օգտագուց գրեյկը ազատ քարգմանութեամբ մը հայացընելով ի լոյս կ'ընծայեմք միակ նպատակ ունենալով այս մահուր ու շնորհալի կեանքի բարձր սկզբունքներովը օժտուած սեանելու մեր բոլոր երիտասարդներն ալ :

1908 Պարտիզակ
Boys' Home

ՅԱՆՈՐ Ա. ԱՂԱՅԱՆ
(Ռոզմերի)



53008-66

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ



I

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻԲՐԵՒ ՈՐԴԻ

Բոլոր լեզուներուն մէջ ալ Home՝ «տուն», «ընտանեկան յարկ», «ընտանեկան օջախ», քաղցրագոյն բառը եղած է. սիրոյ և լիարկութեան կողմանէ ասոր իբր անմիջական յաջորդ մայր բառը կուգայ և այս երկուքը հովանաւորող, պայծառացնող բառն ալ Հայր Թեոփոսն է միայն: Այս երեք բառերը, վրձինին երեք հպումներն են պատարհին վրայ, որով արուեստագէտը կարող կըլլայ նկարել հիանալի պատկեր մը և յուզել ունէ ճշմարիտ երիտասարդի սիրտ:

Ճօն Հովըրտ Բայն, մարդկութեան մեծագոյն բանասեր ծներէն մին եղած է արդարեւ, որ կրցած է «Home, sweet Home» «Տուն, քաղցր տուն» երգին մէջ մարդկային ամենէն ազնիւ և գեղեցիկ զգացումները թրթռացնել ու երգել:

«Թէպէտ հաճոյքներու և դղեակներու մէջ ալ յաճինք, որչափ որ ալ խոնարհ ըլլայ, տակաւին նախընտրելի է տունը, հմայք մը գողցես կ'օժէ մեզ անդ երկընքէն, որուն աշխարհի մէջ այլուր չէ՛ կարելի հանդիպիլ:

« Տո՛ւն, տո՛ւն, քաղցր տուն,
« Տան նման վայր մը չկայ: »

Երջանիկ է այն պատանին կամ երիտասարդը որ իր ծնողաց հանդէպ ունեցած նուիրական պարտականութիւնները կ'զգայ ու կարող կ'ըլլայ խօսքով կամ գործով իր սէրն ու գնահատութիւնը յայտնելու:

Լաւազոյն բան մը եղած պիտի ըլլայ, թէ որ իւրաքանչիւր երիտասարդ, որչափ ալ հետի ըլլայ ծնողքէն, մերթ ընդ մերթ երեւի հօրը և կարենայ նորոգել, արծարծել այն հպարտութիւնը որով ճշմարիտ հօր մը սիրտը կցուած է իր որդւոյն հետ:

Կտրիճ, վառվռուն ու յաջող երիտասարդի մը համար իր հայրը չնորհակալութեամբ և երախտազրիտութեամբ յիշելէն աւելի մեծ ու պատկառազրեցիկ բան մը չը կրնար ըլլալ, վասն զի անոր խնամքը վայելած է իր անկարողութեանը ատեն և անոր բազուկներուն մէջ աճած է իր մանկութեան օրերուն:

Բարեկամ մը ունիմ, փառքի գաղաթնակէտը հասած, որ երբէք այնչափ մեծ չը թուեցաւ աչքիս, մինչև այն օրը երբ իր հօրը հետ տեսայ զինքը: Հայրը ծեր էր, կորաքամակ ու խեղճ և որդին ընդհակառակն զօրաւոր ու գեղեցիկ էր յունական շատուածի մը չափ: Որդիական այն սէրը ու ակնածանքը, որոնցմով փրկեց հայրը կարօտութենէն, իրագէտ սովորական դնահասութիւններէն շատ աւելի վեր կ'արժէին:

Սուրբ Գրական պատմութեան մէջ հայրենի և որդիական փոխադարձ սիրոյ գեղեցիկ օրինակը կայ: Յովսէփի հովիւի մը զաւակն էր. հայրն ու եղբայրները կոշտ հովիւներ էին և քաղքենի կեանքին ու սովորութիւններուն բնաւ ընտելացած չըլլալով անտարակոյս Փարաւոնի պալատին ձեւակերպութիւններուն անտեղեակ էին: Յովսէփի քսան տարիներէ ի վեր բաժնուած էր հօրմէն և այդ երկար ժամանակամիջոցին մէջ մեծ հարստութեան և ազդեցութեան տէր դարձած էր, աչխարնի հզօր թաղաւորութիւններէն միոյն մէջ կարեւոր դեր մը ունէր, Փարաւոնին կամքին ու սրտին բանալին ձեռքէն էր, անձնիւր ոք կը յարգէր ու կը պատուէր զանի. բայց այնչափ ազնիւ և այնչափ հարազատ բան մը կա՞ր Յովսէփի մէջ որ, մի'շտ ճշմարիտ և ուղիղ նկարագրի մը մէջ հաւատարիմ պահեց զինքը, որչափ քաղցր է և սխրալի այն պատկերը, երբ ծերունի հայրը կորաքամակ ի խնդիր որդւոյն Եգիպտոս կիջնէ. Յովսէփի դի-

մաւորելու համար հայրը ընդառաջ կերթայ անձկութեամբ:

Պատմութիւնը կ'ըսէ, « Եւ Յովսէփի իր կառքը պատրաստեց և իր հայրը՝ Իսրայէլը՝ դիմաւորելու համար Գեսեմ ելաւ. երբ անոր դէմը ելաւ, անոր պարանոցին վրայ ինկաւ ու շատ մը ատեն անոր պարանոցին վրայ լացաւ: Եւ Իսրայէլ ըսաւ Յովսէփի, Հիմա՛ քու երեսդ տեսնելէս վերջը թո՛ղ մեռնիմ, ինչու որ տակաւին ողջ ես և Յովսէփի իր եղբայրներուն ու իր հօրը ասնը ըսաւ, ելլե՛մ և Փարաւոնին պատմե՛մ ու ըսե՛մ անոր, իմ եղբայրներս և իմ հօրս ընտանիքը՝ որ Քանանու երկրին մէջ էին, ինձի եկան և ան մարդիկը հովիւներ էին ինչու որ խաչանց տէր են և իրենց հօտերը, իրենց արջառները և իրենց բոլոր ունեցածը բերին: »

Արդարև ասկէ աւելի գեղեցիկ բան մը չէր կրնար ըլլալ, իր դիրքովը չը յանդգնեցաւ իբրև ժողովուրդի մը կառավարիչը՝ պատկառելի երեւնալու համար հօրը, նստելու դահուն վրայ և ըստ այնմ ընդունելու զայն, այլ ո՛րէք պարզ, համեստ ու քաղաքավար պատանիի մը պէս, որ հայրը դիմաւորելու համար, ներկայիս մէջ կայարան պիտի երթար, ճամբայ ելաւ: Տարակոյս չկայ թէ կարեւոր գործերով զբաղած էր ան, սակայն չը կորսնցուց այն երջանկութիւնը որ պիտի զգար հօրը պատճառելիք հաճոյքէն յետոյ: Ծօղէփ Բարբորի գաղափարով հող չէ՛ թէ որչափ անտանելի թուին մեր պարտաւորութիւնները, տակաւին կրնանք անոնց մէջ համակիր զգացում մը, սէր զնել եթէ ուզենք: Ի՛նչ որ ալ ըլլանք մեր այս կեանքին մէջ, մի'շտ կարող պիտի ըլլանք զգացում մը աւելցնել անոր մէջ, և ի՛նչ կ'արժէ կեանքը առանց զգացումի, ի՛նչ կ'արժեն ծաղիկները առանց շաղի պատահական շիթերուն:

Կրնայ մեծ բան մը ըլլալ նստիլ բարձրաւանդակի մը վրայ և սպասել որ հայրը առջեւը գայ. բայց անհունապէս մեծ, վեհ և սիրուն պիտի ըլլայ իջնել բարձրութենէն և հօրը ընդառաջ երթալ. մղձմեռով ճամ-

բայ կտրելէ վերջ, քաղաքէն շատ հեռու անոր հանդիպելը հաճոյք մըն է: Տունը՝ ճշմարիտ դրախտ մը պիտի ըլլայ՝ հոգ չէ թէ փառաւոր դղեակ մը կամ անշուք հիւղակ մը եղած ըլլայ, եթէ քչիկ մը շնորհալի զգացում ու սէր ունենաք դուք: Ասոնք այնպիսի բաներ են որոնք կեանքի դառնութիւնները կը քաղցրահամեն:

Շատ նեղուած և շփոթած եմ երբ պատանիի մը կամ երիտասարդի մը իր մօրը մասին խօսած եմ, այս շփոթութիւնը անճարակութենէ մը առաջ չէ եկած սակայն, այլ ըսելիքներս այնչափ շատ եղած են որ միշտ խորհած եմ թէ ուրկէ պէտք է սկսիլ:

Ո՛չ ոք այնչափ սիրով և անձնութրութեամբ լեցուած է պատանիի մը կամ երիտասարդի մը հանդէպ քան անոր մայրը. իւրաքանչիւր ոք ծնած ու մնած տանը գեղեցիկ մթնոլորտին մէջ շատ լաւ գիտէ թէ՛ հո՛ն սիրտ մը կայ որ սկիզբէն մինչեւ վերջը պիտի սիրէ զինք հաւատարմաբար:

Վստահ եմ թէ ձեզմէ շատերը փիփիլինկի անոյշ ու գեղեցիկ տողերը պիտի երգեն, որոնց մէջ մայրենի սէրը այնչափ հմայիչ ու յուզիչ կը թրթռայ:

« Թէ որ բարձր ժայռի մը վրայ կախուելու տարուիմ, վստահ եմ թէ մինչեւ հոն մօրս սիրտը պիտի հետեւի ինձ. օ՛հ, մօրս, սիրելի մօրս:

« Թէ որ խորունկ ջուրերու մէջ խորասուզուիմ, դիտեմ թէ մօրս արցունքները պիտի գան վար, մինչև յառակը ինձի հետ, մօրս, օ՛հ, սիրելի մօրս: »

Ո՛ր է է պատանի կամ երիտասարդ՝ իր մօրմէն զատ ճշմարիտ խորհրդատու բարեկամ մը չի կրնար ունենալ. կարգ մը ազնիւ մարդիկ իրենց յաղթական կեանքերը, կամ այժմու բարձր դիրքերը միմիայն համբաւի անծանօթ իրենց մայրերուն կը պարտին:

Հուխսքիամոլութիւնը՝ մինչդեռ իբրև նոր սովորութիւն մը տարածուած էր ամենուրեք, Աբրահամ Լինքոլն իր մօրը պատուէրը՝ ոգելից ըմպելիներ ընաւ չըրթունքներուն չը մօտեցնել՝ չը մոռցաւ:

Անգամ մը իբրև երեսփոխան Գոնկրէին անդամակցած պահուէի բարեկամներէն մին կը քննադատէր զԱբրահամ. ցոյց տուած ժուժկալութեանը համար, կը հրաւիրէր մասնակցիլ ոգելից ըմպելիներու սեղանին ըսելով « քու տարիքը ունեցող մարդ մը երբէք մօլին չըլլար անոր »:

— Այդ վախը չէ՛, ձօն, պատասխանեց Մր. Լինքոլն, յարգելի մօրս՝ որ քանի մը օր առաջ մեռաւ. խոստացած եմ բնաւ ոգելից ըմպելի չը գործածել ո՛ր և է ձեւի տակ և կը պահեմ այդ խոստումը իբրև թէ ճի՛շդ հիմա տակաւին տուած ըլլայի:

— Մեծ տարբերութիւն մը կայ. աւելցուց ձօն, տղու մը՝ որ չըջապատուած է խմողներու խռովայոյզ խումբով մը և մարդու մը միջև որ տունը ազգականներով կամ բարեկամներով նստած կը խմէ:

— Բայց խոստումը յաւիտենապէս անդառնայի է վրայ բերաւ Մր. Լինքոլն, և երբ մօր մը կը տրուի անիկա ալ կրկնապատիկ նուիրական կը դառնայ:

Թէ որ բոլոր երիտասարդներն ալ իրենց՝ մօրը տուած խոստումը յարգեն, անտարակոյս շատ մը դժուարութիւններ պիտի հարթուին իրենց առջև:

Նիւ-Եօքսի նշանաւոր վաճառականներէն մին, կաշուի՝ դործ փնտռելու համար այդ քաղաքը գացած էր. հոս հոն թափառելէ և կարգ մը մերժումներ կրելէ վերջ կանգ առաւ գրասենեակի մը դրան առջև՝ ուր ըստ առաջնոյն բրտութեամբ ըսուեցաւ իրեն « պէտք չունինք քեզի »:

— Բայց ես յանձնարարական մը ունիմ բնաւ արդան, ու մինչ իր պայուսակին մէջ նամակ մը կը փնտրուէր, յանկարծ գիրք մը տախտակամածին վրայ ինկաւ թեւին տակէն:

— Ի՛նչ գիրք է այդ հարցուց վաճառականը խըստութեամբ:

— Ս. Գիրք, պատասխանեց տղեկը, հպարտօրէն:

— Է՛հ, ի՛նչ պիտի ընես դուն այդ գիրքով Նիւ-
Յօրքի մէջ :

— Խօստացած եմ, ըսաւ աղեկը վեհանձնութեամբ,
իմ սիրելի մօրս, կարդալ այս գիրքէն մէյմէկ մաս ա-
մէն առաւօտ :

Վաճառականը՝ որ մերժած էր մանչը, փոխեց իր
գիրքը և անոր այս խօսքերը ամենէն աւելի վստահելի
յանձնարարականը նկատելով գործ մը տուաւ իր գրա-
սենեակին մէջ : Երբեմնի այս պատանին Նիւ-Յօրքի ա-
մենահարուստ վաճառականներէն մին եղած է այսօր :

Իմ Երիտասարդ բարեկամներս, աշխատեցէք լաւա-
գոյն որոշումներ ընել և մանաւանդ յարգել զանոնք,
սորվեցէք մի՛շտ պահել ձեր խօսքերը, ճանչցէք ձեր
արժանապատուութիւնը :

II

ԵՐԻՏԱՍԱՐԳԸ ԻՐԻՏԻ ԵՂԲԱՅՐ

«Բարի եղբայր մը լինելը դիւրին բան չէ» ի գաղա-
փարին մէջ աւելի ևս պիտի դորանանք թէ որ Ս. Գը-
րական կարդ մը պատմութիւններուն յենլով դասինք եղ-
բայրսիրութիւնը :

Աշխարհիս առաջին երիտասարդը իր հարազատ եղ-
բայրը սպաննեց և այ՛ս կը յիշեցնէ փորձութիւն մը մեզ,
որ յաճախ բազում ընտանիքներու մէջ կրնայ պատահիլ :
Նախանձու և ատելութեան ոգիով մը գերազդրուած
վերջ կուտայ Կայէն իր եղբօրը կեանքին :

Յակօրի և Եսաւի պատմութեան մէջ կը հանդիպինք
ցաւի և տառապանքի, որոնք մրցումի ոգիէն, մտան-
գութեան մը խնդրէն ծագում առած են : Յակօր իր եղ-
բայրը կը խաբէ և անոր բարկութենէն ազատելու մտօք,
հեռաւոր հորիզոններու տակ կը պանդխտի, որուն իբրև
հետևանք, ընտանեկան խաղաղ և անդորր կեանքը կը
վրդսվի :

Յովսէփի եղբայրներն, նոյն այս ատելութեան
պատճառով իբրև զերի ծախեցին զանիկա . Յովսէփ
սակայն եղբայր անունը կարդարացնէ իր վրայ զսան
տարի վերջ երբ եղբայրները իր իշխանութեանը աչդե-
ցութեան տակ կ'իյնան, մինչդեռ հնարաւորութիւնը կու-
նենայ անոնցմէ վրէժ լուծելու, ո՛չ միայն այդ հոգին
չի ցուցնէր, այլ և ներելով անոնց, ազնիւ եղբայրու-
թեան մը հարազատ քաղցրութիւնը կընծայէ այս կերպով :

Մովսէսի և իր եղբօր Ահարոնի ու քրոջը Մարիամի
պատմութիւնն ալ գեղեցիկ պատկեր մընէ արդարև ճշ-
մարիտ եղբայրութեան, առաջին տարիներուն՝ մինչ եղե-
րահիւս անտուկով մը նեղասի ափը դրուած էր Մովսէս,
իւր փոքրիկ քոյրը կը հսկէ հեռուէն ու լաւագոյն աղ-
ջրկան մը հանձարին, քրոջական սէրն ալ միացնելով
կապահովէ իր եղբօր կեանքը, իրենց հարազատ մայրը՝
անոր իբրև ստնտու կանչել տալով : Մովսէս ալ ճշմա-
րիտ եղբայր մը եղաւ, իրօք փոխադարձաբար :

Տրուած այս օրինակներէն դիւրաւ կը հետեւի թէ
պզտիկ բարեմասնութիւն մը չէ՛ եթէ ո՛ւրէ մէկու մը
համար ճշմարիտ եղբայր մըն է կըսենք : Ատելութեան և
նախանձու փորձութիւնները մեծ են և ըստ հետեւորդի
մեծ պէտք է ըլլայ սէրը, անձնուրացութիւնը : Բայց որ-
չափ որ ճշմարիտ եղբայրութիւնը դժուար է գտնել աշ-
խարհի վրայ, տակաւին չը դադրիր ան ամենէն մաքուր
և ամենէն գերազնիւ կապը ըլլալէն :

Երկու երեք որօշիչ հանգամանքներու վրայ պիտի
խօսիմ իստօրև՝ որոնք կարեւոր են իւրաքանչիւր երի-
տասարդի՝ արդարացնելու եղբայր անունը իր վրայ :
Առաջինը քաղաքավարութիւնն է : Փռանսացի նշանաւոր
հեղինակ մը քաղաքավարութիւնը կեանքի ծաղիկն է ը-
սած է . աունը արդարև այն վայրն է, ուր ամենէն աւելի
գնահատուելու և մշակուելու է քաղաքավարութիւնը
ծնողաց և զաւակներու, քոյրերու և եղբայրներու միջեւ :
Շատեր անկարեւոր նկատելով քաղաքավարութեան այս
կարեւոր հարցը, աւելորդ կը համարին զբաղիլ սոյնօրի-

նակ բաներով, առարկելով թէ՛ բաւական ժամանակ ու միտք չունին պարագլու ասանկ ջնջին բաներով: Սակայն շատ իրաւամբ ըսուած է թէ նկարագրի կազմութիւնը հարստութիւն մը դիզելուն կը նմանի, թէ որ սննդները խնայէք, տօլարները իրենք իրենցմով պիտի կազմուին, այսպէս ալ թէ որ մինք մեր պղտիկ համարած բարոյական պարտաւորութիւնները հոգանք, անտարակոյս մեծերը շուտով պիտի կազմուին. եթէ նուազ կարեւոր համարուած առաքինութեանց հոգ տանինք, մեծերը իրենք իրենցմէ պիտի զարգանան: Քրիստոս իր խօսքերով և գործերով քաղաքավարութեան գերատիպարն է: Անդդիացի մեծ բանաստեղծ մը՝ Քրիստոս միակ ու ճշմարիտ ազնուականն է ըսած է:

Յաճախ՝ սէրը որ եղբայրներու և քոյրերու մէջ գոյուցիւն ունի անոնց պղտիկութեանը ատեն, կը մարի երբ կը մեծնան, առանց զովացուցիչ անունդի մը՝ որ միմիայն կրնայ ծորիլ ճշմարիտ քաղաքավարութեանէ մը: Քաղաքավարութիւնը, կ'ըսէ Տր. Ռօզըրթ Հօրթըն, կրնայ գոյուցիւն ունենալ առանց սիրոյ, բայց սէրը քաղաքավարութեան բացակայութենէն շուտով կը մարի և կը չորնայ: Սիրոյ մշակութեանը նպատող շարժառիթներու տունէն զատ այլուր քիչ անգամ կը պատահինք, երբ զանց ընենք քաղաքավարութիւնը տան մէջ որ ամենէն յարմար և պատշաճ տեղն է մշակելու, դուրսը ոչինչ պիտի կարենանք ընել: Մեղք է որ եղբայրական սէրը մարի տան մէջ փոքրիկ բան մը համարելով զայն և աննշմար անցնելով անոր առջևէ:

Թէ որ իւրաքանչիւր եղբայր իր քրոջ և փոխադարձաբար իւրաքանչիւր աղջիկ իր եղբօր հանդէպ ունեցած քաղաքավարական պարտականութեանց մէջ պղտիկ շեղում մը ունենայ, շատ դժուար կըլլայ այլեւս վերահաստատել այդ լաւ յարաբերութիւնը, արուեստ մըն է դա որ անգործութիւնով շուտով կը ջնջուի և անգամ մը որ ընդհատուի, նորէն սկսիլը խիստ դժուար կըլլայ:

Օժանդակութիւնը եղբօր մը վրայ նշմարուելիք երկրորդ յատկութիւնն է: Գեղեցիկ միջադէպ մը կը պատմուի նշանաւոր Նաթիւրալիստ Լ. Էկէզիլի մասին: Իր պղտիկութեանը Զուիցերիոյ լիճերէն մէկուն ամբողջաբար իրենց տան մէջ կապէր. հայրը լճին միւս եզերքը կը գտնուէր. պղտիկ եղբայր մ'ալ ունէր որուն հետ խորհեցան իրենց հօրը երթալ: Լիճը սառած էր ու տղաքը կը քալէին անոր վրայէն: Մայրը պատուհանին առջև նստած կը դիտէր զանոնք անձկութեամբ, վերջապէս տղաքը մէկ կամ մէկէ աւելի ոտք լայն պատուածքի մը հանդիպեցան իրենց ճամբուն վրայ: Մօրը սիրտը հատաւ, ու մեծը ճեղքէն պիտի կրնայ անցնիլ, բայց պղտիկը լճին յատակը պիտի իյնայ խորհեցաւ: Չէր կրնար կանչել. շատ հեռու էին անոնք, ինչ կրնար ընել, միայն աղօթեց ու դիտեց զանոնք: Մեծը պառկեցաւ սառին վրայ, ոտքերը ճեղքին մէկ կողմը և ձեռքերը անոր միւս կողմը երկարած, ճիշդ կամուրջի մը պէս՝ ուրկէ եղբայրը դիւրութեամբ միւս կողմը անցաւ:

Երիտասարդի մը սառոյցին վրայ իբրև կամուրջ պառկելու և իրմէ փոքր եղբայրը վրայէն անցնելու այս գեղեցիկ ու փոքր պատկերը լաւագոյն թելադրութիւն մըն է թէ՛ եղբայր մը իր քոյրերուն և եղբայրներուն — թէ որ ուղէ — օգնելու համար ընտանեկան շրջանակներու մէջ նմանօրինակ պատեհութիւններ կրնայ ունենալ: Արդարև յաճախ ազնիւ և առաքինի բան մը նկատուած է այս գեղեցիկ վերաբերումը:

Այս տողերը գրած պահուս կը յիշու մեծ ու փառաւոր անձնաւորութիւն մը, որ յաջող և միայնգամայն պատուաւոր դիրք մը բռնածէ աշխարհի մէջ: Մինչ զարգացում մը ձեռք բերելու վրայ էր ահա, յանկարծ հայրը մեռաւ, ձգելով իր ազնիւ և շնորհալի ժօրը հետ՝ բազմանդամ ընտանիք մը պահելու հոգը: Շատ աղջիկն ու եթէ զանոնք միմեկ ձգէր կամ միայն մօրութեանը ապաւինէր՝ անոք, անօգնական, օտար կարողանար լաւագոյն դաստիարակութիւ

բերել, բայց այս ազնիւ երիտասարդը պառկեցաւ խոհեմութեամբ և մեծ շրջահայեցութեամբ Գօլէճական դաստիարակութեան ու թշուառութեան անջրպետին մէջ: Գրեթէ տասնևհինգ երկար տարիներ գիշեր ու ցերեկ կը գործէր անդադրում հրաժարելով նոյնիսկ կարգ մը անձնական հաճոյքներէ: Հետզհետէ իր բոլոր քուրերն ու եղբայրները Գօլէճ գրկեց, մինչև որ ամբողջ ընտանիքը կանոնաւորապէս դաստիարակուեցաւ ու երիտասարդին այս անձնութիւնը պսակուեցաւ: Իր եղբայրներէն երկուքը Աւետարանի կարող ու վեհանձն քարոզիչներ եղած են, մէկն ալ լաւագոյն ու հանճարեղ արուեստագէտ մը դարձած է, միով բանիւ այդ ընտանեաց իւրաքանչիւր անդամները կարող ու ազդեցիկ անհատներ եղած են այսօր: Այս ծանր բեռը անտրտուն կը տանէր մեծ եղբայրը, շատեր իր խնայասիրութեանը վրայ կը զարմանային առանց երբէք գիտնալու թէ անոր մեծղի ուսերն ի վեր համբաւի անձանօթութեանը մէջ քոյրեր և եղբայրներ կը մագլցէին:

Այս է նաեւ իմ գաղափարականս եղբայրութեան մասին. թէ որ զայս կարգացող կամ ունկնդրող ո՛րէ է երիտասարդ ակնարկուած եղբայրը ըլլալու պատեհութիւնը ձեռքէ չի փախցնէր վստահ եմ թէ ներքին բերկրութեան մը ճառագայթը պիտի շողայ աչքերուն մէջ:

Աշխատեցէ՛ք սիրտը առոյգ և քաղցր պահել ազնիւ և ճշմարիտ սիրոյ զգացումի ճվումով:

Եղբայրնե՛ր, պարտ է ընտանեկան կեանքը աւելի քաղցրացնել, ժամանակը կանցնի, ճի՛շտ ատենն է եղբայրական յօշակապը ամրացնելու, թէպէտ յաճախ չենք տեսներ զիրար, սակայն տակաւին կրնանք ազնիւ ըլլալ իրարու հանդէպ: Քաղցրագոյն և հարուստ պիտի ըլլայ կեանքը պահելով յիշատակը այն սիրելի կապին, որ մեր և արեւակիցներու և ամէն անոնց միջեւ կայ, որք միւսնոյն մօրը առջեւ ծնրադրած են մեզի պէս:

III

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Աշխարհի մէջ առանձինն ապրելու չենք: Պէտք չէ՛ որ անապատականներ ըլլանք: Մեր կեանքը պէտք է գունաւորուի ուրիշներէ ու մենք փոխադարձաբար պարտաւոր ենք ազդել ուրիշ կեանքերու վրայ կաղապարելու համար զանոնք:

Կեանքի մասին խորհած ատեննիս երբէք չենք կըրնար իմաստութեամբ քննել զայն առանց նկատի առնելու ընկերային միջավայրը. որպէսզի աղամանդի կտոր մը իր լաւագոյն ճաճանչներովը փայլի անհրաժեշտաբար կը կարօտի ազուցիկին: Երիտասարդի մը համար ընկերային յարաբերութեանց մէջ շրջահայեցութեամբ ապրելու պարագայէն զատ զբաղելու կարեւոր հարց մը չեմ կրնար երեւակայել:

Չը պիտի խօսիմ հոս փոքր ձեւակերպութիւններու և սովորութիւններու վրայ, պիտի ծանրանամ ի մասնաւորի դէպի բարեկամներդ և մտերիմներդ ունեցած ընկերային յարաբերութեանցը վրայ: Ընկերութիւն ըսելով կ'ըմբռնեմ բոլոր այն յարաբերութիւնները որ մէկը տան, եկեղեցոյ, գարոցին ու շուկային մէջ ուրիշներու հետ ունի:

Մարդու մէջ նկարագրին և անոր իրական յաջողութեանը կամ ձախողութեանը վրայ ազդեցութիւն գործող պահերը զբօսանքի ժամերն են, ո՛չ թէ գործի յատկացուած միջոցը: Ստուգիւ լաւագոյն փորձաքար մըն է զբօսանքը: Յաճախ միեւնոյն խանութին կամ պաշտօնատան մէջ երկու հոգի քով քովի կրնան նոյն գործով պարապիլ. բայց տակաւին անոնց ընկերային յարաբերութիւնները, գործի պահէն դուրս, այնչափ հեռու կրնան ըլլալ իրարմէ, որչափ ցորեկը գիշերէն: Ուրեմն այնչափ կարեւորութիւն չունին գործի յատկացուած ժամերը մէկու մը համար, որքան զբօսանքի պա-

հերը որ առեն մարդ կը վերերեւի իր նկարագրին ամբողջ գիծերովը: Դիւրին է ասկէ հետեւցնել թէ զբոսանքի կամ զուարճութեանց յատկացուած բարեկամներու և ընկերակցութիւններու տեսակին ընտրութիւնը խիստ կարեւոր է մարդու մը համար:

Միշտ և ամենուրեք ի մեզ լաւագոյն զգացումներ արթնցնող բարեկամներու կրնանք պատահիլ, կրնանք հանդիպիլ մեզ սիրող անձերու որոնք պատրաստ են մղելու մեզ լաւագոյն գործեր կատարելու մէջ: Ասոր հակառակ շատ դիւրին է նաև բարեկամութիւն հաստատել այնպիսիներու հետ, որոնք մեր նկարագրին կազմութեանը մասին բան մը չը պիտի ընեն, շատեր պիտի շողոքորթեն և այնպէս պիտի սորվեցնեն մեզի թէ՛ այլոց նկարագրի կազմութեանը մասին անհող և անտարբեր գտնուիլը սխալ մը չէ: Յաճախ մեր սխալներուն և զանցառութիւններուն աչք գոցող մարդոց հետ տեսնուիլ կը փորձուինք. հոգ չէ՛ անոնց համար թէ մենք կիսնանք օրըստօրէ ազնուութենէ, ասիկա վտանգ մըն է արդարեւ շատերու համար: Զգուշացէ՛ք ուրեմն մտերմիկ յարաբերութիւններ մշակելէ անոնց հետ՝ որոնք փոխանակ բարձրացնելու մի՛շտ դէպի վար քաշկռտելու ընոյթը ունին: Երիտասարդ մը լաւ հասկնալու է թէ՛ ընկերային գէշ յարաբերութիւնները չե՛ն միայն որ կ'աղարտեն մարդուն նկարագրը, այլ այն ցոյի և յիմար ըմբռնումը՝ կեանքը ուտել խմել սահմանուած նկատելն ալ կործանարար է իսկապէս:


Կը կարօտինք այն տեսակ մարդոց որ մեզի հետ միշտ մեզի մօտ ապրելով լաւագոյն հետք մը ձգեն մեր վրայ. երբ ազնիւ, առաքինի բարեկամներ ունենանք լուրի ու մնայիկ անոնց ազդեցութիւնը պիտի կրենք, մեր խօսակցութեան ոճին վրայ անոնց ներգործութիւնը պիտի զգանք, անոնք՝ իրերը դիտելու և քնելու ուղիղ ճամբայ մը պիտի ցուցնեն մեզ և այս մեծ չափով նոյն խօսի: Հոգեկան տեսակ մը հոտ պիտի ձգեն մեր վրայ, որուն ճշգրէրիտ բացատրութիւնը տալ կարելի չըլլար թէ և, սակայն կըզանք անմիջապէս երբ ուրիշներու հետ յարաբե-

ութեան կը մտնենք: Զե՛նք կրնար անշուշտ ուրանալ թէ՛ մարդիկ կան որոնց երբ կը պատահինք, կը տեսակցինք, մտածումներուն, զգացումներուն գիտակ կըլլանք մեր հեռանալէն յետոյ ճշմարտապէս համոզուած կըլլանք թէ բարձրացած ենք և ներշնչուած իրապէս, որպէս թէ վարդանոցէ մը կամ մանիշակներու ածուէ մը շնչած ըլլայինք: Շատեր ալ կան որոնք բարեկամներ տարբեր տպագրութիւն մը կը թողուն մեր վրայ, թէպէտ ասոնց ինքնութիւնը կարելի չըլլար ճանչնալ անմիջապէս, սակայն կըզանք ի վերջոյ և այն առեն լաւագոյն մթնոլորտի մը մէջ ապրելու համար կը հեռանանկ անկէ:

Մարդոց մեծ դասակարգ մը կայ, ասոնք ի բնէ չար չեն, սակայն կեանքի մասին ունեցած ըմբռնումներն բարձր չէ՛: Ամենէն կարեւոր հարցերու մասին թեթեւամտութեամբ, անտարբերութեամբ կը խորհին և կը խօսին: Ասոնց կեանքը իսկապէս անասնական է: Միայն կը հետաքրքրուին հացով, ջուրով և հագուստով. հոգեկան և մտաւորական խնդիրներով ո՛չ մէկ ժամանակ կը զբաղին և հետեւաբար չունին բարձր գաղափարականներ, հոգւոյ վսեմութիւն: Ազնիւ երիտասարդ մը եթէ կուզէ գեղեցիկ ու փայլուն դիրք մը շինել իրեն համար պարտաւոր է զգուշութեամբ Բրիտանիա վայել կեանքով մը ապրիլ:

Երիտասարդի մը ընկերային յարաբերութեանց մէկ ուրիշ կողմը կայ, որուն նկատմամբ կուզեմ աւելի ծանրանալ: Երիտասարդներէն շատեր ընդհանրապէս մեծ քաղաքներ կերթան յաջողութիւն մը, ընկերային դիրք մը ձեռք բերելու իբրև մեքենապէտ, վաճառական, փաստաբան, բժիշկ կամ ատամնաբոյժ և այնչափ կը նուիրուին այդ զբաղումներուն՝ որ չեն ուզեր ըստ արժանւոյն հաճելի յարաբերութիւններ հաստատել և մշակել՝ զիրենք չըջապատող ազնուական անձանց հետ: Պարոններ՝ յիշելու էք թէ ձեր պարէնը ճարելու համար չէ՛ որ միայն մեծ քաղաքներ կերթաք, գիշեր ցորեկ գոր-

998006



ծելու նպատակաւ չէ՛ որ քաղաքներու մէջ կը մտնէք, կերթաք կեանք մը շինելու հոն: Ամէն մէկ օրուան երջանկութիւնը կամ ապերջանկութիւնը, զուարթութիւնը կամ անարթութիւնը, յաջողութիւնը կամ ձախողութիւնը, բարձրացումը կամ անկումը, ժպիտը կամ արցունքը, սէրը կամ ատելութիւնը, բարի տրամադրութիւնը կամ չկամութիւնը թելեր են որոնցմով ձեր կեանքը կը հիւսէք, ուստի անհրաժեշտ են անոնք. հետեւաբար անտարբեր գտնուելու չէք անոնց մասին: Կոչուած էք կազմելու անձնաւորութիւն մը, մարդ մը և դիտնալու արժանի միակ բանը սա՛ է թէ ի՛նչ տեսակ մարդ մը կը շինեմք:

Թէոտոր Բարբըր սովորութիւն ունէր սա՛ իմաստալից բացատրութիւնը գործածելու «երջանկացնելու հաճոյքը»: Ես ալ իմ մասիս կը խորհիմ թէ կեանքի մեծագոյն ուրախութիւնը և նպատակը կը պարունակէ այս տողը. եթէ մէկը այդ նպատակաւ կուզէ ապրիլ, իր կեանքը տարիներու ընթացքին մէջ աւելի ևս պիտի զուարթացնէ: Գրագիտուհի մը որ իր կենդանութեանը սէր էր համակ, այս բացատրութեան վրայ յենլով կը գրէր «Նա որ իր ընկերներուն բարօրութեանը, երջանկութեանը կ'աշխատի, ուրախութիւնով շրջապատուած պիտի գտնէ զինքը, մեծ լոյսի մը նման՝ որ ներս պիտի թափանցէ մաքուր օդի պէս»:

Գութի կամ մարդասիրութեան վրայ չեմ ուզեր խօսիլ հիմա, ուրախացնելու հաճոյքը բոլորովին տարբեր բան մըն է: Մէկը որ կը սիրէ այսպէս ապրիլ, խօսքով ու դէմքով բարեացակամ ըլլալու է ուրիշներու համար ալ: Ամենափոքր բանի համար անտարբեր չը պիտի ըլլայ, հագուստները, սովորութիւնները, խօսքերը և վերջապէս ամէն բան իր շուրջը հաճոյք և ուրախութիւն պէտք է սփռեն: Բոլոր դիտողներուն համար պէտք է գեղեցկութիւններ և շնորհներ հայթայթէ, խիստ փոքրիկ նուէրներ կրնան ըլլալ, լուսանկար մը, գիրք մը, ծաղիկ մը և կամ գաւաթ մը պաղ ջուր՝ զովացուցիչ և սիրտիչ են խոնջած սրտերու:

Պէտք է քաղաքավար ըլլալ, պէտք է ժպտիլ խօսելու ատեն. նոյն իսկ հո՛ն ուր պէտք չէ՛ խօսիլ շատ անգամ, ո՛չ միայն ծանօթներու այլ և օտարականներու հանդէպ այսպէս վարուելու է: Կին մը այնչափ ազնիւ էր որ ժպիտ կը ճառագայթէր հոն՝ ուր կը կոխէր. իր «բարի լոյսը» նախաճաշի սեղանին վրայ կարծես թէ նոր օրուան մը արշալոյսն էր որ կը ծագէր: Միայն կիներու յատուկ չէ՛ այս դիրքը, այրերուն ալ կը պատշաճի անշուշտ:

Եթէ մէկը կուզէ ազդել ուրիշներու կեանքերուն վրայ անդիմադրելիօրէն, պէտք է այս հոգիով ապրի:

Մարդ մը թո՛ղ չըօ՛ւթ թէ ժամանակ չունի այսպիսի բաներու համար, եթէ ժամանակ ունի ապրելու, ժամանակ ունի և ապրելու ուղղութեամբ ու երջանկութեամբ:

IV.

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԵՒ ՍԷՐԸ

Շատ դիւրին է կատակել ու խնդալ սիրոյ և սիրողներու վրայ, սակայն ըստ իս անիմաստ բան մը չը տեսնուիր սիրելուն մէջ: Սէրը՝ մարդկային կեանքի գերագոյն զուարթութիւնը, հաճոյքն է. ու նա՛ որ իբրև սիրող կիյնայ՝ իր երկրային կեանքի մեծագոյն պատեհութիւնը, արտօնութիւնը կորսնցուցած կը նշանակէ, ու այն ատեն զժբախտաբար ոչի՛նչ կրնայ այդ դառն կորուստը դարմանել:

Բազմաթիւ երիտասարդներ ըստ պատշաճի չեն խորհիր թէ ոչ ոք բարոյական իրաւասութիւն մը ունի՝ ամուսնանալու պարագայէն զատ ազջիկ մը հետապնդելու. նպատակս չէ՛ մատնանշել և այսպէս ալ այն բարեկամութիւնը՝ որ ընկերսիրութեան պարզ և անկեղծ ոգիով մը լեցուած կրնայ երիտասարդ մը ունենալ կիներուն հետ, ճշմարիտ սէ՛ր պէտք է արդարեւ միացած ըլլայ

բարեկամութեան հետ, ցաւ ի սիրտ սակայն այդպէս չենք տեսներ:

Շատեր բուռն թափով մը կը բռնունուն սիրոյ հետ, բան մը որ իրենց ազնիւ և վեհանձն զգացումները կը բթացնէ յաճախ, որով բարձր, ազնիւ, գաղափարական և ներշնչող սիրոյ մը հանդէպ անզգայ և անտարբեր կը մնան ի վերջոյ, վասնզի իրենց մտաւոր ու բարոյական կորովը կորսնցուցած կըլլան:

Ուրիշ շատեր ալ կանանց հետ գէշ և անբարոյական ընկերակցութիւններ հաստատելով անկարող կըլլան ու բոլորովին անյարմար՝ ազնիւ և անկեղծ սիրողներ ըլլալու, ներելի չէ՛ որ ո՛րեւէ մարդ՝ կին մը կամ աղջիկ մը խաղալիք նկատելով, իր անձնական քմահաճոյքին համար ժամանակ մը փայփայէ և ապա մէկդի ձգէ իբրև պուպրիկ մը կամ ժամանակաւոր առարկայ մը զբոսանաց: Չձմարտապէս սիրող մը բոլոր կիներուն համար ալ պէտք է մաքուր սէր և անկեղծ զգացումներ տածէ: Ոմանք միտքերնին կապականեն մեղսալից խորհուրդներով և իրենց երեւակայութիւնը, յիշողութիւնը կը լեցնեն տուփալից և անմաքուր պատկերներով, ու այս պարագային այն ազնիւ աղջիկը՝ որուն կը հետապնդեն, իրենց գէշ խորհուրդներուն կամ յուզումներուն երբ գիտակ ըլլայ տարակոյս չկայ թէ զղուանքով երես պիտի դարձնէ և հեռանայ իրենցմէ. այս կարգի երիտասարդները ո՛չ մէկ տեղ յաջողութիւն պիտի կարենան գտնել, վասնզի իրենց սուր հոտառութիւնով այս զգայամոլներէն պիտի քաշուին բոլոր պատուաւոր աղջիկները:

Մաքուր պահէ՛ սիրտդ և միտքդ, առողջ մարմինդ և մաքուր ու յստակ կեանքդ, այնպէս որ երբ սէրը բաշախէ լանջքիդ տակ, կարենաս առանց կարմրելու գաղտնի կեանքի մը վերջիշուով համարձակութեամբ նայիլ այն ազնիւ աղջկան աչքերուն որ քու սիրոյդ և հիացումիդ առարկան է և որուն պարկեշտութեամբ կարենաս զրուցել և յայտնել անկեղծ սէրդ:

Կարծեմ շատեր չեն կրցած ըմբռնել կնոջ մը կամ աղջկայ մը հանդէպ եղած թշնամանքին. նախատիւքին ամբողջ իգական սեռին պատկանիլը, ի՛նչպէս որ կնոջ մը կողմանէ դործուած յանցանք մը զգուելի կը նկատուի, նոյնչափ այսպանելի է նաև յանցանք մը որ կը գործուի այր մարդէ մը կնոջ մը հանդէպ:

Ուղիղ չէ՛ բռնադատել աղջիկ մը որ մեզ սիրէ և մեզի հետ ամուսնանայ անպատճառ. պէտք է անոր արժանապատուութիւնը, նախասիրութիւնը, զգաստութիւնը և պարկեշտութիւնը նկատի առնել, մարդկային ընկերութեան մէկ զարմանալի սխալն է ներել և աչք գոցել այր մարդուն անբարոյականութեանը ու պատժել միմիայն կինը նոյնօրինակ պարագաներու մէջ հանրային դատաստանով: Համակրութենէս մղեալ, ո՛վ սիրելի երիտասարդ բարեկամներս, կ'ստիպուիմ ըսել թէ չկայ մեղք մը որ երջանկութիւնը եղծանէ որքան կանանց պատուոյն հանդէպ գործուած յանցանք մը: Կնոջ պատիւը քաղաքակրթութիւնն է ինքնին, տան և մարդկութեան խորանն է անոր սիրտը ու մէկը չը կրնար այդ սեղանին վրայ տարածել իր պիղծ ձեռքերը առանց ցաւառիթ հետեւութեան մը: Աստուած եթէ չը հատուցաներ այսօր կամ վաղը, զիտցիր վստահաբար թէ պիտի հատուցանէ անպատճառ:

Դէպի բարի կին մը սիրով լեցուիլը և նուիրուիլը սրտանց, նոյն իսկ սիրող մարդուն կեանքին վրայ այնպիսի լաւագոյն ազդեցութիւն մը կը ձգէ որ գնահատելը արդարեւ շատ դժուար կ'ըլլայ:

Հէների Պիշըր կըսէ թէ բազմաթիւ մարդոց համար սէրը ջրհորի մը պէս է, որուն կը դիմեն երբ ծարաւի են ու իրենց առօրեայ պէտքերուն համար բիւրեղ գանձը կը քաշեն և վերստին կը դարձնեն ի գոհացումն ուրիշ կարօտութեանց: Բայց սիրոյ տեսակ մը կայ, աղբիւրի նման յորդ որ պարանի կամ անիւի պէտք չունի քաշուելու համար, միշտ լեցուն է, ամէն եղանակի մէջ գիշեր ու ցորեկ կը հոսի, փայլելով, կարկաչելով, մի՛շտ

լիառատ, յառաջ բերելով իր գանձը ո՛չ թէ միայն դոյլի մը պարունակութիւնովը կամ պէտք եղած չափովը այլ իր լեցուն կեանքին համեմատութիւնովը: Այսօրինակ սէր մը ամբան տաք օրերուն այսինքն յաջողութեան մը պարագային չը ցամքիր, ո՛չ ալ կը սառի ցրտասարսուռ ձմրան մէջ՝ աղքատութեան կամ դժբաղդութեան հետեւանքով: Մէկը որ կը սիրէ ձի՛շտ այս սէրով կամ կը սիրուի փոխադարձաբար այսպէս, կրնայ գիտակցութիւնը ունենալ թէ հասած է Տանտէի և Բէթրարքի ազնուացուցիչ և ներշնչող սիրոյ գիրքին:

Մէտհէսըն՝ սիրոյ համար կեանքի մոգական աղբիւրն է ըսած է: Սէրը՝ արդարեւ այն միակ բանն է, որ օր-ըստօրէական աճուսի մը պէտք չունենար. մեր մէջ ուրիշ շատ բաներ կաճին և կը մաշին, բայց սէրը մի՛շտ կը մնայ: Մեր երիտասարդութենէն ի՛նչ պիտի մնայ մինչև ծերութիւն. առողջութիւն, համբաւ, ո՛յժ, ֆիզիզական գեղեցկութիւն, առոնք ամէնն ալ գրեթէ մէկ օր միայն կը տեւեն. բայց սէրը իր երիտասարդութեան շաղը կը պահէ մի՛շտ թարմ և մի՛շտ դալար: Երիտասարդներու և աղջիկներու որչա՛փ սէրեր տեսած ենք, որոնց առտուան հրայրքը իրենց կեանքի իրիկուան ստուերներուն մէջ կը մնայ լուռ, պտիւտած նոյն զգացումներով և նոյն կիրքով օժուեն:

Սիրտը չը ծերանար, օրերուն և տարիներուն հոլովումով, կրնայ ժամանակին ընթացքեն ցաւեր, նեղութիւններ ունենալ, բայց ժամանակը չը ծերացնէր սիրտը, անիկա աղեցեցութիւն մը չի կրնար բանեցնել սրտին վրայ, տեսուղութիւնը կրնայ տկարանալ, լսողութիւնը կրնայ ծանրանալ, այտերը կրնան թօշխիլ ու կորսնցնել իրենց գեղն ու հրապոյրը, բայց ո՛չ, ո՛չ երբէք սրտին վրայ: Սրտէն կրնան փոթորիկներ անցնիլ, բայց սէրը չեն կրնար խորտակել անոնք. անցնող տարիները չեն կրնար ճժել սիրտը, սրտի բլթակներուն վրայ « հո՛ս գիշեր չկայ » զբրուած է:

Սէրը նուիրական բան մըն է ու սէրը չը կեցած տեղը՝ երբ այնպէս կը կեղծենք թէ գոյութիւն ունի անիկա,

ամենէն մեծ անպարկեշտութիւնը գործած կըլլանք, կատարեալ պարզութիւնը և անկեղծութիւնը պէտք է զանազան առիթներու մէջ մարդուի:

Թէ որ մէկը աշխարհային կամ յաւիտենական երջանկութեան յարգը գիտէ, մինչև որ իր սիրտը աղնիւ և բարի սիրով մը չը յորդեր, թո՛ղ չը սիրէ ո՛ր և է աղջիկ մը: Երջանկութիւնը պիտի աւելնայ աշխարհի մէջ թէ որ այր մարդը օրրէ կինը անկեղծութեամբ ինչպէս կը պահանջէ կնոջ անբռնաբարելի պատիւը:

V

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՐԵՒ ԱՍՈՒՍԻՆ

Մեծագոյն երջանկութիւնը չի կրնար ամուսնական կեանքը հեշտին ընծայել առանց գաղափարականի մը և առանց ճշմարիտ ու հարազատ զգացումներու առն և կնոջ կողմանէ ի հանդէս բերուած:

Փոխանակ գաղափարային սիրոյ՝ իրապաշտ գրականութեան մասին, մեր օրերուն շատ բան ըսուեցաւ. բայց այնպէս կը նկատեմ թէ այդ վարկպարազի խօսքերուն շրջանը անցաւ և գաղափարի տեղատուութիւնը լիովին կատարուեցաւ:

Իրապաշտ գրականութիւնը կը վանէ բոլոր այն աղնիւ յարաբերութիւնները, որոնցմով տուն մը իրապէս կը գեղեցկանայ և նուիրական կը դառնայ, ու փոխանակ ասոր ընտանեկան կեանքը պարզ իջեւանի մը, ճաշասրահի մը կամ ուրիշ բառով տեսակ մը գլխալի կը վերածէ:

Մեր օրերուն Ռիչարտ Ուէսթըն կիւտըր՝ աշխարհէն ամուսնական ապերջանկութիւններ պիտի նուագին, ըսաւ, եթէ այր և կին նոյն եռանդով կարդան մեծ բանաստեղծութիւններ ի՛նչ եռանդով որ կը կարդան այսօր լրագիրները անոնք: Մր. կիւտըրի կարծիքով մեծագոյն

բանաստեղծութիւնները գաղափարներ են : Անոնք մարդկային կիրքերն ու զգացումները գաղափարականացնելու աստիճան առաջ կ'երթան ու Մր. Կիլոսը կը խորհի որ այդ և կին զգացումներու մաքրութեան ու լայնութեան կը կարօտին և այդ ալ ձեռք կրնան ձգել միմիայն գեղեցիկ գաղափարներ ներշնչելով : Բանաստեղծութիւններու ընթերցումը պիտի կատարէ այդ դերը, կը խորհի նա :

Բայց, բան մը որուն կը կարօտինք՝ բանաստեղծական կեանքով ապրելն է, փոխանակ բանաստեղծութիւն կարդալու :

Մենք կը կարօտինք բանի մը որ մեր իւրաքանչիւրին ուսերուն վրայ դրուած բեռը հեշտին ընծայել տայ, ու առօրեայ մեր խառնաչիփոթ գործերուն մէջ աւելի հաճոյք և ներդաշնակութիւն լսել տայ մեզի : Ամուսնական կեանքը պայծառացնող և գաղափարականացնող միակ ելքիմին սէրն է ու մենք այդ սիրոյն կը կարօտինք :

Եթէ ազնիւ ու չէնչող բոյն մը կը դարձնէք ձեր կողմանէ տունը վստահ եղիք թէ ձեր կիները աւելի պիտի երջանակացնէք և բոլորով սրտիւ ձեզի պիտի քաջէք զանոնք :

Կին մը՝ որ անբան անասուն մը չէ՝ տարիներու երկար ընթացքին մէջ չի կրնար իր անկեղծ և հաւատարիմ վերաբերումը պահել դէպ ամուսինն առանց շնջելու տան մէջ ճշմարիտ և սուրբ սէր մը :

Երբ ազնիւ կին մը կ'ամուսնանայ, չէ թէ խոհարար մը, սենեկապետուհի մը կամ տնտեսուհի մը առնելու մտօք է. բառին լայն ու ընդարձակ իմաստով Տիկին մը կ'առնէ, ու միմիայն լաւագոյն և անկեղծ վերաբերում մը կարգարացնէ ամուսնական կեանքին մէջ տիկին մը առնելը :

Դժբախտաբար դիտուած է որ շատեր իբրեւ խաղալիք մը նկատելով կնոջ սիրտը կուզեն զբօսնուլ, ժամանակ անցնել անոր հետ, բան մը որ գլխովին սխալ է. կամուսնանան պարզապէս տաք կերակուր պատրաստող մը, գուլպաները, զգեստները շինող և մաքրող մը զբա-

պուլ, կարուհի մը կուզեն փնտռել կնոջ մէջ : Պէտք է գիտնալ սակայն թէ ո՛չ մէկ ճշմարիտ աղջիկ կուզէ այդ տեսակ պարագաներու տակ կին ըլլալ : Կը փափագին այնչափ մաքուր և անարատ տեսնել ամուսնոյն սիրտը՝ որուն՝ երբ Աստուած նայի, « իրապէս բարի է » ըսէ. ինչպէս նախամարդուն և իր ստեղծած բոլոր արարածներուն համար ալ ըսաւ առաջին օրերուն : Անոնք չե՛ն ցանկար որ իրենց գեղեցկութեան համար ձեռքերնին խնդրէք, տեւէ՛ք գրագիտուհի մը ի՛նչ կը գըրէ. « Գեղեցիկ եմ և մատղաշ, սակայն վարդ այտերս գիտցիր որ պիտի թօշնին օր մը, պիտի սիրե՛ս զիս այն ատեն, պիտի սիրե՛ս նոյն իսկ իմ տերեւաթափիս մէջ : » Անոնք հաստատապէս գիտեն թէ իրենց հարսնութեան առաջին օրէն իսկ դրախտի կամ դժօխքի ճամբան կը բռնեն, կը փափագին որ իրենց շուրջ բարին ու ճշմարիտը տեսնեն հանապազ և աօրը փոխարէն պատրաստ են իրենց կեանքը զոհելու սրտիդ վրայ. պատմութիւնը լեցուն է անձնուէր կիներու դիւցազնական պատմութիւններով : « Եթէ, կ'ըսէ վերը յիշած գրագիտուհիս, չե՛ս կրնար նուիրուիլ բոլորով սրտիւ ու եթէ իբրեւ պարզ դերձակուհի մը և խոհարար մը կը նկատես կինը կրնաս նոյն իսկ ամենափոքր վարձքով աշխատող սպասուհի մը գտնել քեզի համար. այդ ըմբռնումով և գաղափարով առ յաւէտ չես կարող կնոջ մը սիրտը գրաւել և անոր կեանքը քուկիդ հետ խառնել : »

Ընտանեկան կեանքը որպէս զի մշտապէս խաղաղութիւնը ապահովէ պէտք է գտնել ճշմարիտ կին մը և անդամ մը որ կը գտնէք ընտրելով զանիկա ձեզի կին, պատրաստ ըլլալու էք նոյն իսկ զոհուելու անոր համար, պէտք է աղջկայ մը շնորհալի սրտին նայիլ ու ո՛չ թէ անոր գեղանի դէմքը փնտռել. անիկա մխիթարիչ, օգնական, խորհրդական ու միեւնոյն ժամանակ ձեր բարեկամը պիտի ընէք, ուստի կ'արժէ որ ամենէն մեծ խոհեմութիւնը ու շրջահայեցութիւնը ունենաք այս ընտրութիւնը ընելու առթիւ :

Շատեր իրենց ամուսնական կեանքի երջանկութիւնը պահոված պիտի ըլլային թէ որ նոյն սէրը, քաղաքավարութիւնը և յարգանքը պահէին հանդէպ տիկնոջ ինչպէս որ իրենց երիտասարդութեանը կամ նշանախօսութեանը օրերուն ցոյց կուտային իրարու :

Ժամանակաւ Մասաչուսէթի մէջ հին տուն մը կը բնակէի, դրացիներս այդ տան երբեմնի բնակիչներէն միոյն մասին հետեւեալը կը պատմէին ինձ, որ տեսակին մէջ գերազանցապէս բանաստեղծական էր :

« Ամէն հինգշաբթի, ճաշէն յետոյ այս երիտասարդը վայելչապէս հագուելով իբր թէ հարսնիքի մը կամ ընտանեկան երեկոյթի մը հրաւիրուած ըլլար, շրջագայութեան կեներ, ապա տուն դառնալով խորհրդաւոր շեշտով մը կը հնչեցնէր դրան զանգակը, կինը՝ կազմ ու պատրաստ, իր գեղեցիկ արդուզարդովը պճնուած, ամենայն քաղաքավարութեամբ ընդ առաջ երթալով կը հիւրընկալէր ամուսինը, ինչպէս երբեմն կընէր իր նշախօսութեանը օրերուն. յետոյ զոյգը սրահ երթալով հանելի կերպով կ'անցնէր այդ իրիկունը : Ո՛չ մէկ կարեւոր պատճառ արգելք կրնար ըլլալ այդ գեղեցիկ ու սիրուն պահերը յետաձգելու : Դրացիները՝ անոնց այս զարմանալի սովորութիւններուն գիտակ՝ երբ շարաթուան այդ օրը, անոնց սրահի պատուհաններէն կը տեսնէին լոյսը որ դուրս կը պոթկար, երբէք չէին կանչեր, վաճառի գիտէին թէ անոնք սիրոյ երջանիկ երազներու մէջ կապէին ուրախութիւնով :

« Տարիներ յետոյ այրը մեռաւ, կինը անձամբ պատմեց ինձ զայս և ի յուշ այդ գեղեցիկ օրերուն « իրոյ քաղցր անձրեւ մը կը թրջէր անոր աչքերը :

Այս օրինակ սէր մը երբ գոյութիւն ունենայ տուներու մէջ վստահ եմ թէ երջանկութիւնը հո՛ն պակաս պիտի չըլլայ :

Ամենէն աւելի հրապուրիչ ու գեղեցիկ պատմութիւններէն մին կուզեմ առաջ բերել հոս հոչակաւոր գրագէտ ու գրագիտուհի Տէր և Տիկին Ռօպըրթ Պրաունինկի մասին :

Քիթօրթ. Հովըրթ կըսէ թէ ո՛ւր որ կոխեց, ի՛նչ բանի որ դպաւ Տիկին Պրաունինկ իր ամուսնոյն համար կը մեծնար և նուիրական կը դառնար : Երբ քանի մը տարիներու բացակայութենէն վերջ Պրաունինկ կը դառնար իր երկիրը, կայցելէր յաճախ ա՛յն եկեղեցին՝ ուր պատկուած էին և հո՛ն կենալով հանդարտիկ կը համբուրէր ակնածանքով այն քարը՝ որուն վրայ իր կէսը՝ կեանքին լոյսը՝ կեցած էր երբեմն, և տարիներ վերջ երբ կեանքի այդ լոյսը բաժնուած էր իրմէն, նա՛՛ ամէն սեպտեմբեր 12ին նոյն այդ արարողութիւնները կուգար կատարելու բարեպաշտութեամբ, իրիկնամտի լուրթ մը շուշին մէջ անցորդները այս ալեւոր մարդուն ծնրադրելը կը տեսնէին պահ մը ժամուն խորհրդաւոր լուրթեան ու մթութեան մէջ : Իր ամուսնութենէն վերջ ո՛չ մէկ անգամ բացակայած է Պրաունինկ Տիկնոջ քովէն : Տունին կամ պատահական ճամբորդութեանց մէջ մի՛շտ միասին էին. յաճախ հիւանդ և անկարող անոր մօտ գտնուելու՝ կը խնամէր զայն տակաւին կանացի փափկութեամբ մը, զուարթացընելով քաղցրագոյն պատմութիւններով ու երգերով երբ վատաօղջ էր նէ : Առաւօտները կանուխ անկողնէն ելնելով պարտէզ կիջնէր Պրաունինկ հոռուէտ ծաղիկներէ և կոկոններէ փունջ մը կազմելու և անոր անկողնոյն սնարը դնելու : Իր բոլոր մտածումները, հոգերը կնոջ նկատմամբ էին, կուզէր անոր ուրախութիւնը բազմապատկել, անոր գեղեցիկ աչքերը լոյսէն պաշտպանելու համար սենեակին պատուհանին վրայ միքայի պղտիկ թերթ մը անցուցած էր և այնպէս կարգադրած էր որ լոյսին ճաճանչներն ինչալով վար կը խաղային մեղմօրէն սեղանին վրայ :

Վերջին իրիկունը իր կեանքին՝ « լուկ հին տեսդ մըն է կըսէր Տիկին Պրաունինկ իր ամուսնոյն, այնչափ զօրաւոր չէ՛ նոպան՝ որչափ ունեցայ երկու ժարի առաջ, վստահ եմ թէ շուտով պիտի ապաքինիմ : » Երկուքն ալ յետոյ խօսեցան այսպէս ամբան և յաջորդ տարիին մէջ իրենց ընելիք գործերուն վրայ :

Իսկոյն Պրատենինկ նշմարեց որ անխուսափելի վայրկեանը եկած էր փոխելու համար իր կինը « յետոյ եկաւ, կը գրէ, կինս կը ժպտէր երջանկութեամբ, իր դէմքին վրայ անմեղութիւն մը կը թռչտէր: Քանի մը բոստէն մեռաւ բազկացս մէջ, դէմքը դէմքիս բռնած: Երկարատեւ սուր օարսուռներ չունեցաւ: Աստուած առաւ զայն: Ճիշտ ինչպէս որ դուք կոչտ և անհաճոյ անկողնէ մը ձեր բազկացը մէջ պիտի առնէիք հրեշտակադէմ մանկիկի մը:» «Ինչպէս ես» հարցումիս, «հանգիստ եմ» պատասխանեց քաղցրութեամբ և այս իր վերջին խօսքը եղաւ:»

Պէտք է ընտանեկան կեանքը երջանկացնել, առն և կնոջ միջեւ յարաբերութիւնները պէտք է քաղցր ըլլան. սէրը թագաւորելու է տան մէջ և այն ատեն ամուսնութիւնը իրապէս օրհնութիւն մը պիտի ըլլայ և կեանքը խիստ հաճելի:

VI

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՐԻԵՒ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՆԴԱՄ

Քրիստոնէական եկեղեցին՝ ինչ որ ալ ըսուի ի նպատակամ ընդդէմ՝ բարութեան կազմակերպութիւնն է ներկայ կենաց մէջ: Ըսել չե՛մ ուղեր անշուշտ թէ եկեղեցիին պատկանողները բոլորն ալ բարի են անպատճառ, իրողութիւն մը կուզեմ մէջ բերել ես պարզապէս, զօր շատ դիւրին է ապացուցանել: Մենք եկեղեցւոյ մէջ միայն կրնանք գտնել այն ուժերը որոնցմով կրնանք ընկճել մեղքը և ջնջել չարիքը, ու բուն իսկ այդ պատճառաւ, առանց տարակուսելու կըսեմ թէ իւրաքանչիւր Քրիստոնեայ անհատ պարտաւորեալ է միացնելու զինքը որոշակի, յայտնապէս ու խանդավառութեամբ Քրիստոնէական եկեղեցւոյ, արժէքաւոր և օգտակար ըլլալու աշխարհի մէջ բարութեան վսեմ դատին համար: Պարզօրէն կուզեմ յայտնել հոս թէ Քրիստոնեայ ըսե-

լով ինչ կը փափագիմ հասկցնել, իմ մտածութեանցս համեմատ Քրիստոս ինքն էր առաջին Քրիստոնեան և որեւէ մարդ կրնայ զինքը Քրիստոնեայ անուանել որ կաշխատի խոնարս սրտով մը իր կեանքը Քրիստոսի կեանքին վրայ ձեւելու, եթէ մէկը Քրիստոս իբրև Ուսուցիչ կամ իր մեղքերէն իբրև փրկիչ և կամ բարութեան իբրև ազդակ մը կընդունի, և ակնածութեամբ ուրիշներու կեանքին հանդէպ կառնէ Քրիստոսի բռնած դիրքը, ու կաշխատի հաճեցնել Քրիստոս իր խորհուրդներով, գործերով և վարքով, անիկա այն ատեն իրապէս Քրիստոնեայ մըն է, և մէկը որ Քրիստոնեայ կանուանէ զինքը պարտաւոր է ո՛րեւէ կերպով, մանաւանդ յայտնապէս միանալ Քրիստոնէական եկեղեցւոյ, ուր իր դաւանանքը Քրիստոսի մասին պիտի աճի և իր ընկերակցութիւնը փոխադարձաբար օգտակար պիտի ըլլայ թէ՛ իրեն և թէ՛ ուրիշներու:

Ինքնամթիւ բարի և խոնարս մարդիկ կան որոնք կը սիրեն հետամտիլ առաջնորդելու Քրիստոնեայ կեանքերը, սակայն եկեղեցիէն հեռու կապրին յաճախ, իրենց դիրքը աւելի ազատ նկատելով կառարկեն թէ եկեղեցիի մը անդամակցութիւնը նեղ ու մուկանդութիւնն է, բայց վստահ եմ թէ այդ պատրուակը պատահական զննութեան մը լոյսին առջեւ իսկ պիտի չը դիմանայ, թերեւ առարկեն թէ ամուսնութիւնը չէ՛ որ այր ու կին կընէ, այլ սէրը, կարգ մը պարագաներու տակ ամուսնութիւնը շատ նեղ պայման մը նկատեն գուցէ, բայց գիտնալ պէտք է թէ ուրիշ ո՛րեւէ ընթացք պիտի քայքայէր ընտանեկան կեանքը՝ հաստատելով փոխարէն անբարոյական անիշխանութիւն մը: Ինչպէս անկանոն կռուողներ կամ դարանամուտ մարդիկ երբէք յաջողութիւն ձեռք չեն կրնար ձգել կռիւի դաշտին մէջ, քան կանոնաւորապէս մարդուած մարդիկ՝ որ հաւատարիմ վեհապետին ու երկրին՝ կենթարկեն զիրենք կարգապահութեան ու պաշտպաններ կը հանդիսանան հայրենի դրօշին և յոյժը՝ միեւնոյն ատեն՝ յաղթանակներ շահելու:

համար, այսպէս ալ, ստիպուած եմ հաստատելու թէ չե՛մ ճանչցած երբէք իրական արժանիք ունեցող ո՛րեւէ տեւական ծառայութիւն մը որ կատարուած ըլլայ Կրօնային անկանոններու և գաղտագողի գործողներու միջոցաւ :

Շատեր ալ կան որ յաճախ կարգարացնեն զիրենք առարկելով թէ անհրաժեշտ չէ՛ բարի Բրիտանեաներ ըլլալու համար անպատճառ եկեղեցիի մը կապուիլ, թէ որ վայրկեան մը ընդունինք զայդ, տակաւին հետաքրքրական պիտի ըլլայ ցուցնել թէ Բրիտանեական ուսուցումը և Բրիտանեութեան ընդարձակածաւալ ազդեցութիւնը, նոյն իսկ եկեղեցիէն հեռու ապրող անձանց կեանքին վրայ բարի ազդեցութիւն մը կը գործեն և ասոնք ալ գոյութիւն ունեցած են, ճառագայթած են միմիայն եկեղեցիներէն, վասն զի չե՛ն տեսնուիր այն տեղերը ուր Բրիտանեութիւնը ամրապէս հաստատուած չէ՛, վատ բան մը չէ՛, անհաճոյ և ամարդի բան մը հաւատալ Սատուածային ազդեցութեան և Բրիտանեական կրօնին ու տակաւին այդ ներդրութիւնը ուրիշներէ սպասել, առանց երբէք ուղղակի ազդուելու եկեղեցիէն, այդ բնոր ուրիշի վրայ ձգել ճշմարիտ և վեհանձն ու Բրիտանեայ մարդու գործ չէ՛ :

Մէկը կրնայ բոլոր ճշմարտութեանց հաւատալ ու տակաւին Բրիտանեայ չըլլալ, Բրիտանեական կրօնի ամենէն կենսական ոգին՝ ճանչնալ, սիրել ու հնազանդիլ է Բրիտանի, մեր ծառայութիւնները դիւցազնական ցուր մը կառնեն որովհետեւ չէ՛ թէ մարդոց՝ այլ Բրիտանի անունով կրնանք :

Սկովտիայ թագաւորներէն Ռօպերթ Պրիւս անգամ մը ծպտեալ իր երկրին զանազան կողմերը շրջելէն չափազանց յոգնած . թրչած, անօթի ու ծարաւ պատուարան մը կը փնտռէր, վերջապէս հիւղակէ մը՝ յորում ճշմարիտ Սկովտացի պառաւ մը նստած էր միայնակ՝ ներս մտնելով «օտարական մըն եմ և ճամբորդութեան ելած եմ » ըսաւ :

— Ինչոր ճամբորդները մեկու մը սիրոյն համար ողջ ըլլան բարի գան, ըսաւ, ծերը :

— Ո՞վ է այդ մէկը, վրայ բերաւ թագաւորը, որուն անունովը բոլոր ճամբորդներն ալ այդչափ շնորհակալութիւնով կընդունին :

— Մեր արդար թագաւորը՝ Ռօպերթ Պրիւսն է, աւելցուց կինը :

Թագաւորին սիրոյն համար իր դուռը մի՛շտ բաց ձգած էր ծերունին, որչափ աւելի մենք այս դարուն մէջ պատրաստակամ պէտք է գտնուինք, այնպիսի դարու մը մէջ մանաւանդ որ ուղղակի Բրիտանի կը ներշնչուի, դարու մը՝ յորում գրականութիւնը, արուեստը և քաղաքակրթութիւնը Բրիտանեական մաքրութեան մը և բարձրացման մը դրոշմը կը կրեն :

Մեծ սխալ մըն է իրապէս բարի ըլլալով հանդերձ արտաքին երևոյթով մը և ձեւերով չը ցուցնել այդ բարձրութիւնը ամչկոտութեամբ : Յաճախ ներքին մտրդէն աւելի քիչ մը տարբեր կուղեն երեւիլ մարդիկ իրենց դրսերեւոյթով : Սխալ մըն է ասիկա, պէտք է միանալ Բրիտանի և առ այս երբէք վերապահումներ պէտք չէ՛ ցուցնէք :

Մեր հանապազօրեայ կեանքը իր պատեհութիւնները և խնդրանքները ունի բարութեան գործերու համար և մենք այդ փառքին չե՛նք կրնար հասցնել մեր անձերը առանց Բրիտանի նուիրուելու :

«Եթէ, կըսէ Բրիտան, ո՛րեւէ մարդ դաւանի զիս մարդոց առջեւ, ես ալ զանիկա պիտի դաւանիմ Հօրս և Անոր հրեշտակաց առջեւ» : Փորձառութիւնը կը ցուցնէ թէ առանց այս կրօնային միութեան մարդու մը բոլոր բարի տրամադրութիւնները դէպի Բրիտանեութիւն աւարժէք պիտի մնան, նա մանաւանդ այս միջոցին երբ Բրիտանի եկեղեցւոյն առջեւ մեծամեծ գործեր կան կատարելիք, երբ Բրիտանեային ծառայութիւնները խիստ շատ են, ո՛չ մէկ մարդ որ դէպի Բրիտանոս յարգանքի պղտիկ փուլ մը ունի սրտին մէջ, պէտք է զանդաղի իր զօրութիւնը մէջ բերելու ընդդէմ չարին :

և մեղքին: Բացասական, տկար, անզօր, կակուղ մարդիկը չեն որ բարութեան և առաքինութեան դատին համար օգտակար պիտի կրնան ըլլալ այլ անոնք որ կը միացնեն զիրենք ուրիշներու և կը քալեն անոնց հետ արդարութեամբ:

Դրական մարդոց կը կարօտինք, այնպիսիներու որ պատրաստակամ ըլլան գործելու, աշխատելու իրենց և ուրիշին համար:

VII

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՐԻՔԻ ԴՐԱՑԻ

Քրիստոս ընկերային յարաբերութեանց մասին ամենալաւ փորձագէտն է: Պատմութիւնը ո՛չ մէկ անհատ արձանագրած է ուրիշին հանդէպ Յիսուսի անձնուէր ընթացքը բոնող: Երիքովի ձամբուն վրայ, աւազակներէ կողոպտուած և վիրաւորուած մարդուն առջևէ անցնող արենակից եղբարց անտարբերութիւնը և օտարականի մը բարոյական օգնութեան ձեռք կարկառելու պատմութիւնը իրապէս սրտառուչ և խորիմաստ է: Ո՛չ միայն գեղեցիկ քարոզներ ու մեկնութիւններ այլ և լաւագոյն բանաստեղծութիւններ գրուած ու նկարներ շինուած են շատերու այդ Քրիստոնէական եղբայրութիւնը լուսաբանող յուզիչ պատմութեանը վրայ:

Թէ՛ այդ և թէ՛ իր բոլոր քարոզութիւններովը Քրիստոս կը սորվեցնէ մեզ թէ՛ մեր դրացին է այն մարդը որ կը կարօտի մեզի և մեր բարոյական աջակցութիւնը կ'ակնկալէ, անիկայ կրնայ մեզի հետ կամ քիչ մը հեռին ապրիլ, թերեւս Լոնտոնի մէջ կամ Բօրթօ Ռիքոյի, Մանիլայի և կամ աւելի վարը Բէյի թառուսի մէջ ըլլալ, կրնանք ծովերէ և ցամաքներէ անդին երկարել մեր բազուկը կերակրելու համար քաղցածը, և բժշկելու համար կոտրած սրտերը: Յաճախ սովոր ենք դրացի նկատել մեզ՝ մեր համայնքին պատկանող անկարները կամ զանոնք՝ որոնցմէ փոխադարձաբար կ'սպասենք բարութիւն:

Քրիստոսի պատուէրին և Քրիստոնէութեան համաձայն չէ՛ սակայն ասիկա, մեր դրացին այն մարդն է ուրկէ՛ մեր աջակցութեանը փոխարէն բան մը չենք սպասեր, հերիք է որ անիկա երախտագէտ զգացումներ և սէր կրէ իր մէջ:

Քրիստոս արդար պահանջ մը՝ պարտականութիւն մը դրած է մեր ուշադրութիւնը ուրիշին դարձնելու մասին:

Կը պատմուի թէ Մր. Բիլվիլէնտի նախագահութեանը օրերուն, դատարկապորտ մը՝ որ կառավարական շըրջանակներու մէջ գործ մը ձեռք ձգած էր, այրի կնոջ մը տունը վարձու կը նստի, խեղճ կնոջ միակ եկամուտը այդ տունն էր: Դատարկապորտը ամսէ ամիս չի տալով վարձքը, սպառնաց նոյն իսկ դատարանէ դատարան երթալ ի հարկին և այրի կինը մեծ ծախքերու ենթարկել, կինը փաստաբանի մը դիմել ստիպուեցաւ, վարձակալը նոյն ատեն կոչուութիւնը և սպառնալիքը գործածեց փաստաբանին, որ ճարահատ Մր. Բիլվիլէնտի ներկայացուց խնդիրը:

— Մուրհակ մը առէ՛ք այդ մարդէն, ըսաւ Նախագահը:

— Բայց թուղթին մեղք է, թուղթը աւելի յարգի է քան այդ մարդուն պատիւը, աւելցուց փաստաբանը:

— Հոգ չէ՛, մուրհակը առէք և ինծի բերէք, յարեց Նախագահը:

Վարձակալը սիրայօժար տուաւ այդ թուղթը, վասն զի խորհեցաւ որ ձգձգում մըն ալ հո՛ր պիտի կրնար ընել, ո՛վ պիտի տար իր անունին դրամ, ո՛վ պիտի երաշխաւորէր մանաւանդ:

Փաստաբանը մուրհակը առնելով Նախագահին ներկայացուց և՛

— Հիմա ինչ պիտի ըլլայ, ըսաւ:

— Ասիկա կերաշխաւորեմ ես, ըսաւ Նախագահը, ու ետեւը ստորագրեց, գացէք դրամը պահանջեցէք հիմա:

Փաստաբանը վարձակալին ներկայացուց թուղթը որ ըստ առաջնոյն խնդաց և ուսերը թոթուեց, սակայն երբ թուղթին ետեւը նայեցաւ, յանկարծ կարմրեցաւ ու խնդրեց փաստաբանէն որ հաճի քանի մը վայրկեան սպասել: Իր որոշած ժամանակը չաւարտած պարտքը վճարեց վարձակալը:

Մեր դրացիներէ՛ն է՛ն աղքատները և ամենէն տկարները յաճախ պահանջներ պիտի ունենան, խնդիրներ

րիքին՝ անհրաժեշտ է մտածել նոյն իսկ ձերութեան այ:

Չե՛մ գիտեր առաքինութիւն մը զոր երիտասարդ մը պարտի ունենալ իր մտքին մէջ աւելի զօրաւոր քան խնայասիրութիւնը: Պէտք է նկատի առնել թէ վաստակուած դրամին քանակը չէ՛ գիտնալ կարեւորը, այլ ի՛նչ կերպ խնայելը և որչափ պահելը, զի այս խնայողութեան հետ խոհեմութիւն և այլ ունակութիւններ ալ պիտի կազմուին որոնք մեր նկարագրին համար էական են:

Դիցուք թէ Ա. և Բ. երկու երեսասարդ տոմարագէտներ են որ գործի կսկօին ու ամէն մէկ շաբաթ 80 շրջ. կը շահին: Ա.ը իր սնունդը և զգեստները հոգալէ վերջ նաև պարկեշտ և վայելուչ կեանք մը կ'ապրի, բարեսիրական և այլ կրօնասիրական նպատակներու շաբաթը 7-8 շրջ. կը յառկացնէ, և 80էն՝ 20ը կը խնայէ. իր այս խնայողութիւնով տարւոյն վերջը 1040 շրջ. ունի պանքան: Բ.ը բոլորովին տարբեր հայեցակէտներ ունի, երբ մէկ ոսկի և կամ աւելի ստանայ այն ատեն կը խորհի դրամ աւելցնել, միեւնոյն ժամանակ այնպէս կը նկատէ թէ երիտասարդի մը համար շաբաթական 80 շրջ.ի ծախք մը մեծ բան մը չէ՛ ինքնին, ուստի իր այս դրամովը հազիւ հազ ապրելով տարւոյն վերջն ալ բան մը չունի պանքային մէջ:

Ա.ի և Բ.ի տարբերութիւնը մեծ է:

Ա.ը՝ պանքայի հաշիւ մը ունի, սեղանաւորական հարցերով շատ կը հետաքրքրուի, տնտեսական խնդիրներու վրայ լուրջ տեսութիւններ ունի, դիւրաւ կը տեսնուի թէ շաբաթական 20 շրջ.ի խնայողութիւնը լըրջացուցած և զարգացուցած է իր անձը: Երիտասարդի մը դրամական վիճակին հետ շատ մօտիկ կերպով կապուած է նաև ամուսնական կենսական հարցը:

Շոալլութիւնը գէշ ճամբայի մը կ'առաջնորդէ մարդը. թշուառութիւնը չէ՛ անիկա, այլ այն սոսկալի մեքենայութիւնները որ կուենան յաճախ երիտասարդները շոալլութեան հետեւանքով: Պարտքի խնդիրը կ'ակնարկեմ, բայց ո՛չ այն պարտքը որ առեւտուրի մէջ օրինաւորապէս կուենան վաճառականները, այլ տոյն պարտքը որ կը գոյանայ մէկու մը շահածէն աւելի ծախսելէն: Այսօրինակ պարտքերը յաճախ մարդոց արժատնապատուութիւնը իսպառուցուող կը քանդեն: Պարկեշտ մարդիկ չեն հետեւաբար այս տեսակները: Նա՛ որ օրական 10 շրջ. կը շահի և 15 շրջ. կը ծախսէ, պարզ

բառով աւագակ մըն է, որ իր ընտանիքէն կամ ուրիշներէ կը գողնայ այդ 5 շրջ.ը:

Շոալլութեան հետեւանքով ի՛նչ սոսկալի մեքենայութիւններ ու սուտեր ալ կը հնարեն կարգ մը մարդիկ, երբ պատանձմամբ՝ հակառակ իրենց հաշուոյն առնելիքուորններուն կը հանդիպին փողոցին կամ շուկային մէջ: Կը տեսնէք թէ բազմաթիւ երիտասարդներ միմիայն շոալլութեան հետեւանքով, իրենց բոլոր բարոյական առաքինութիւններն ալ կը կորսնցնեն հետզհետէ:

Գործարանատէրերը և ընդհանրապէս բոլոր մարդիկ կը սիրեն ա՛յն երիտասարդը՝ որ իր կարողութեանը ներածին չափ կ'ապրի առանց երբէք ուրիշին բեռ ըլլալու:

Բոլոր այն մեծ վաճառականները, որոնք մեծամեծ գործերով օգտակար հանդիսացած են մարդկութեան, յաճախ համեստ կերպով ապրած, պահած են իրենց արժանապատուութիւնը առանց երբեք ո՛րէ կեղծութեան մը և պարտքի գերի ըլլալու:

Շատեր իրենց դրամը խնայելու մտքին այսօրինակ խրատներու պէտք չունին, թէ՛ աշխատելու և թէ՛ շահելու, միեւնոյն ատեն խնայելու կերպը գիտեն անոնք, դրամը ո՛ւր որ ալ ըլլայ, կ'առնեն անոր հոտը, միայն թէ այս պարագային դիտելու են որ դրամը իրենց կուտքը չըլլայ:

Դրամը լաւ ծառայ մըն է ու միեւնոյն ժամանակ բռնաւոր մը: Յաճախ կը խաբուինք նկատելով որ դրամի մեծ քանակութիւն մը պիտի ապահովէ մեր երջանկութիւնը և խաղաղութիւնը, սակայն պարտաւոր ենք գիտն լ թէ աղքատին չափ և թերեւս անկէ աւելի նեղութիւններ ունի հարուստը: Դրամը ծառայելու է մեզ աւելի վեհանձն և ազնուական մարդ մը դարձնելու:

Երիտասարդ մը չի կրնար սպասել հարստութեան մինչեւ որ չը մշակէ վեհանձնութիւնը և խնայասիրութիւնը: Թէ՛ որ 50 շրջ. շահիս շաբաթը, ջանա՛ անոր մէկ մասը աղքատի մը յառկացնել: Քու եկամուտիդ աւելնալուն համեմատութիւնովը վեհանձնութիւնդ և մարդասիրութիւնդ ալ աւելցուր և ահա՛ պիտի տեսնես որ Աստուած ալ քեզ պիտի օրհնէ. և եթէ Աստուած քեզի աւելի մեծ հարստութիւն մը վստահի օր մը՝ պիտի դառնաս մէկը այն հարուստներէն որոնք իրենց դրամէն աւելի մեծ և արժէքաւոր եղած են:

Կարգ մը մարդիկներ ալ կը խօսին և կ'առարկեն

թէ երբ միլիոնատէր մը ըլլան շատ բարիք պիտի ընեն, բայց այն մարդը որ անձնատէր է և շարաթական իր 80 դրշ. վաստակէն մաս մը չի տար աղքատներուն, նոյնը պիտի ընէ նաև եթէ միլիոնատէր ըլլայ: Իրամը այնպէս մը գործածէ որ եթէ ուրիշներ ալ զեզի պէս գործածած ըլլային, այս աշխարհը ըլլար բնակարան մը խաղաղութեան և ճշմարիտ կենակցութեան:

IX

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՆԲՆԻՐԵՆ

Իւրաքանչիւր մարդկային հոգի ամենակարողին Աստուծոյ զատ ուսուցմասիրութիւնն է: Մեր ձեռքն է այդ գործը եղծանել կամ Անոր օգնութեամբը մեծավայելուչ շուքով մը աւելի փառաւորել:

Ամէն ոք մասնաւոր շնորհներով զարդարուած է Անկէ: Միլիոնաւոր անուատամներու պէս՝ անիւի մը մէջ սոսկական ակոյ մը չեմ ես, ոչ ալ ուրիշ հազարաւոր անիւներու պէս ժամացոյցի մը մէջ պարզ անիւ մը, որ իմ տեսակներէս չի կրնամ զանազանուիլ: Ես Աստուծոյ զաւակն եմ, ստեղծուած Տիրական պատկերով, իմ մտքիս և սրտիս մէջ կը կրեմ Անոր Աստուածային հոգիէն կայծ մը լուսաշող:

Յիւրե Պրուքս ըսած է, « Կեանքիդ ծրագիրն ա՛ր Աստուծոյ և դուն քեզի եղիր»: Մեծ սխալ մընէ մեր եզական անհատականութիւնը կորսնցնելը, աճելու համար ամեն ոք պարտաւոր է ճանչնալ այս անհատականութիւնը, պէ՛տք է վստահի անոր, պէ՛տք է հաւատալ իր մեծ ուժին իբրև Աստուծոյ գերադոյն շնորհը և անիկա զարգացնելու պատենութիւնը երբէք ձեռքէ փախ թընելու չէ: Դժբախտաբար սակայն կարգ մը երիտասարդներ փոխանակ բարձրանալու և զարգացնելու իրենց ներքին մարդը՝ կը կորսնցնեն զանիկա:

Էմբրօըն՝ մարդ մը շարունակ ուրիշ անձ մը ծաղրելուն համար կորսուեցաւ կ'ըսէ: Մեր նուիրական պարտաւորութիւնն է փոխանակ ուրիշները ծաղրելով, կատակելով կորսուելու, բարձրանալ օրրստօրէ և աշխարհի մէջ մեծագոյն բարի դերեր կատարել. նպատեն ընդհանուրին բարոյական զարգացումին: Մեր պատենութիւնները պէտք չէ՛ կորսնցնենք:

Աշխարհի մէջ արդեօք ո՛րչափ մարդիկ իրենց անհա-

տականութիւններն կորսնցնելուն համար բազմաթիւ կարելիութիւններ, դիրքեր կորսնցուցած են: Աշխարհ հարուստ է այսօր այդօրինակ անձերով քան առողջ ու լեցուն նկարագրի տէր մարդերով:

Մի՛շտ աշխատելու ենք մաքրելու զմեզ. ջանալու ենք ուղղելու զմեզ, բոլոր այն առիթներէն, պատենութիւններէն, որոնք միայն ու միմիայն մեր անումին համար սահմանուած են, օգուտ քաղելու ենք. մի՛շտ բարձրանալու և ճախրելու կոչուած ենք: Բարոյական հսկաներ պէտք է ըլլանք, փոխանակ գաճաճներու որոնք գետնասող կապրին:

Պէտք է իրապէս բարձրանալ, ոչ թէ արտաքին երևոյթով մը մաքուր և շպարով մը գեղեցիկ երեւնալ, այլ մեր էութեամբը պարտաւոր ենք մի՛շտ բարձր և պարկեշտ ապրիլ:

Յաճախ շատ քիչ տարբեր անհատ մը ըլլալու երեւակայութիւնով՝ կուզեն ուրիշներն ալ համոզել թէ իրօք տարբեր անձեր են իրենք, սակայն ասիկա շատ չը դիմանար, ուշ կամ կանուխ բուն նկարագիրը պիտի պարզուի:

Ամենափոքր համարուած այն բոլոր առիթներուն մէջ որոնք մեր բարոյական յատկութեանց վրայ ազդեցութիւն մը կը բանեցնեն զգոյշ ըլլալու է:

Մեր բարեկամները, գրքերը, թերթերը՝ որոնց ներգործութիւնը յայտնի է, պէտք է մի՛շտ լաւագոյններն ըլլան. ոչ մէկը կրնայ իր վեհանձն անհատականութիւնը ազնիւ նկարագիրը պահել երբ իր բարեկամները լպիրշ անձերէ կրնորէ, կամ կարդացած գրքերը աղտոտ և թունաւոր տեսակէն են, որոնց ազդեցութիւնը սրտին և մտքին վրայ միշտ անմաքուր է: Իննիսամին Ֆրանքլին՝ Քօթթն Մէթրի «Լաւը կատարել» անուն գիրքը կարդալով կեանքս ուղղեցի կըսէ. և իրօք իբրև բարի հակառակ ձօն է ձէյմս կ'ըսէ թէ «երբ տակաւին զըպտակական էի, անմաքուր գիրք մը տուաւ ինձ աշակերտացի մը. միայն քանի մը վայրկեաններ կարդացի, բայց նոյն իսկ այդ կարճ ժամանակամիջոցը բաւական եղաւ թոյնը իմ սրտիս մէջ թափանցելու»: Գերազանցապէս իմաստուն էր ան որ երեք հազար տարիներ առաջ ըսաւ. «Մարդ մը կրնայ իր ծոցին մէջ կրակ պա-

հել առանց երբեք իր զգեստները կրակելու, կամ, կըր-
նայ մէկը կրակի վրայ քալել և իր ոտքերը չ'այրել:»

Իրապէս գեղեցիկ և ազնիւ բան մըն է երիտասարդի
մը համար վատահաբար գիտնալը թէ իր յաջողութիւնը
և դիրքը միմիայն իր ձեռքն է, թէ ուրիշ ո'չ մէկէն
կախեալ է ատիկա. և թէ ուրիշէն պէտք չէ՝ սպասել
օգնութիւն: Ո՛չ մէկ արգելք կրնայ պատահիլ փութա-
ջան, կորովի, յաջողելու անխախտ որոշումով ճամբայ
ելնող ազնիւ մարդու մը առջև:

Հարուստ դատաւոր մը իր որդւոյն մեծ գումար մը
տուաւ անգամ մը, յանձնարարելով որ անով Գօլէճ
երթայ և յաջող ընթացաւարտ մը ըլլայ: Առաջին տար-
ւոյն վերջը տղան տուն վերադարձաւ, իր բոլոր դրա-
մը շտապութեամբ վատնած էր ու միեւնոյն ժամանակ
քանի մը յոռի սովորութիւններ ալ ժառանգած: Վա-
զանսին վերջը հայրը աղուն:

— Ուրիւր մ' Գօլէճ պիտի երթա՞ս այս տարի, ըսաւ:

— Դրամ չունիմ, հա՛յր, պատասխանեց աղան:

— Իայց գումար մը տուի քեզի բաւականաչափ և
այն՝ հերիք էր ընթացաւարտ ընելու քեզ:


— Սմբողջ ծախսեցի հա՛յր:

— Շա՛տ լաւ, զաւակս, ատկէ աւելի բան մը չեմ
կրնար տալ քեզի. հոս պէտք չէ մնալ, քեզի համար
դնա՛ աշխատէ:

Այս խօսքին վրայ երիտասարդին մտքին մէջ լոյս
մը թափանցեց. իր մէջ արիութիւն մը ունէր, ամփո-
փեց՝ ուժերը և վերստին Գօլէճ երթալով յաջող ընթա-
ցաւարտ մը եղաւ, ու Նիւ Եօրքի կառավարիչ ապա
Միացեալ Նահանգաց կառավարութեան մօտ քարտու-
ղար անուանուեցաւ: Այս պատուական երիտասարդը որ
ինքզինքին եկաւ ու մարդ եղաւ, ծանօթ է մեզ Ուրիւ-
րեմ Սիրող անունով:

Մտիկ ըրէ՛ք, երիտասարդ բարեկամներս, ո՛չ հա-
րուստ հօր մը, ո՛չ բարեսէր հօրեղբօր մը, ո՛չ բարի մը
պէտք է սպասէք կեանքի մէջ յաջողելու և բարձր դիր-
քերու հասնելու համար: Կը կարօտիք մարդու մը, ուժի
մը որ ձեզ յառաջ մղէ, դո՛ւք էք այդ մարդը և ձեր
կեանքը շինելը ձեզմէ կախեալ է միմիայն:

Վ Ե Ր Զ



« Ազգային գրադարան



NL0151450

